

# ԱՆԱՏԻՏ

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Ե Ա Յ

ԱԶԳԱՅԻՆ · ԳՐԱԿԱՆ · ԳԵԼՈՒՐՈՒԵՍԱԿԱՆ



ՄԻԼԻԹԱՐԸ

## ՄԻԼԻԹԱՐԻ ԳՈՐԾԸ

— օ օ —

Այս հանգիստութեանց առթիւ, որով վենեսա-  
կի Միլիթարեանները երկուհարիւրամակը կը  
տօնէն իրենց տանը հիմնարին, կ'ուզեմի՛ զեր  
հանել, աւելի մանրախոյզ քննութիւնով մը

քան ինչ որ կրցած եմ ընկել այսանց ասկից  
առաջ երեւցած ուրիշ յօդուածներու մէջ, բուն  
իսկ նկարագիրը ճիզին զոր փորձեց եւ յա-  
ջուցուց մտքի ու կամքի այդ հերոսը :

Միլիթարի եւ իր յաջորդներուն գործը կը  
բաժնուի երկու հատուածներու, որոնց ա-  
ռաջինը կը կայանայ արդի Հայութիւնն իր  
անցեալին ողումովը վերականգնելու, եւ երկու-  
րորդը՝ հայ միտքն արեւմտեան քաղաքակր-  
թութեան հետ անմիջականորին ու մշապէօ  
հազորդակից ընկու մէջ, գործունէութեան  
այդ երկու ճիզին մէջ ալ, Միլիթարի տու-  
նը կստարած է անդնահատելի զեր մը, բայց  
երկորորդին մէջ է որ պէտք է տեսնել Միլիթար-  
եանց ծշմարիս փառքի սիմզուր: Միլիթար  
եւ իր յաջորդներն ամենէն մեծ սատարը եւ-  
զած են արդի Հայութիւնն «Արուպացումին»:

Արգարեւ, հայ մաքին հինաւուրց յիշա-  
տակարանները փոշիներու տակէն արթնցնե-  
լու եւ աննոց լոյսի մէջ զրուելովը հայ  
ժազովորդն իր բարոյական գունէն ցնցե-  
լու գործը՝ Միլիթարի միաբանութեան  
հետ, եթէ ոչ անոր չափ եւ անոր պէս: կա-  
տարած են ուրիշ կերպներ ալ, — երուաս-  
կէմի, էջմիածնայ միաբանութիւնները, եւն, —  
բայց ոչ մէկ հայկական հաստատութիւն  
այնքան ինքնատիպ, այնքան խորունկ ու տե-  
սական ազգեցութիւն մը չէ ունեցած Հայոց

զլայ՝ արեւմտեան ողիին : ճաշակին : բարքեւ  
րուն մեր մէջ տարածման տեսակէտով՝ որքան  
Մխիթարի տունը :

Սկզբէն ի զեր հայ ժողովու րզբը նազգական  
ձգում մը ցոյց տուած է Արեւմտատքի գա-  
զափարներն իւրացնելու : Ծիրան թ. իր  
մայրագալքը յոյն արուեստին ու. յոյն մը-  
տածման գեղեցկութիւններովն ուզեց զարդա-  
րել : Վոսմապուն և Սահակ հայ պատանու-  
թեան ծաղիկը Յունաստան զրկեցին՝ արեւ-  
մտեան կազափարին մէջ ձևելու : Խորենա-  
ցին, Նարեկացին, Լամբրոնացին, Շնորհալին  
իրնց գործին արեւելեան մկանուու թանձը  
խորքին վրայ արեւմտատքի ողեւովը ճը-  
կած ու յղկուած մտքի մը յնորհը երեւան  
բերին : Բայց երեւել հայ ժողովուրզը չըր ունե-  
ցած մշտական կեղրոն մը Արեւմտատքի մէջ,  
որ մեռուով ու տեւականօրէն միութեան զի-  
ծը կազմէր Արեւմտատքին եւ իր միջեւ : Այդ  
կեղրոնը Մխիթարն է որ հիմնեց : Եւ անոր  
բարիքը աելի մեծ եղած է մեղի համար քան  
ինչ որ շատերը կը կարծեն :

Մեթոսի, յատակութեան, կարգաւորութեան  
պակասը ամենէն զզալի եւ ամենէն ծանր թե-  
րութիւնն է որ ի յայտ կուռայ քաղաքակա-  
նութեանն ինչպիս եւ գրականութեանը մէջ  
մեր ժողովրդին : Որ ինչքան ալ միշտ մղուած  
ըլլայ զէս ի Արեւմտատք : ոսիսացիի տարսա-  
մութենէն ու թանձութիւնէն շատ բան պա-  
հած է միշտ : Այն սերս շփումը զոր Մխիթար  
եւ իր յաջորդներն ունեցան երրուական աշ-  
խարհին հետ, իրնց փօխսանցեց այն մեծ յատ-  
կութիւնը որով Արեւմտատք յալթեց Արեւել-  
քին : — մէթոսով զործունէութեան յատկու-  
թիւնը ։ Բառարանները, կրօնական ու պատմա-  
կան գրերը, հնախօսական ու աշխարհազրա-  
կան ուսումնասիրութիւնները : Եւրոպական  
հրաշակերսներու ինամու թարգմանութիւնն-  
ները, ճաշակաւոր ու հմտալից կնքինակու-  
թիւնները : Հայոց կին հեղինակներու դորեւ-  
րուն կոկիկ տպագրութիւնը, մեր մէջ կը մոցը-  
նէին՝ կարելի է լսել առաջին անգամն ըլլա-  
լով՝ այց մեծ ու բերուն նորութիւնը կանո-  
նաւոր, գիտակից, ներհուն աշխատութեան, զոր  
Արեւմտատք սորվեցու Մխիթարեաններուն

իւ զոր անոնք իրենց հայրենիքի եղբայրներուն  
սորվեցուցին :

Մեթոսով գործունէութեան կանանաւոր, զի-  
տակից աշխատութեան այց ձգուումն է որ Մխի-  
թարի եւ իր յաջորդներուն դործը աելի կա-  
տարեալ եւ յստակ կը կացուցանէ քան է, զա-  
րու եւ մթ. զարու հայ մտաւրականներու դոր-  
ծը : Հայր Արսէն եւ Հ. Եղուարդ Հիւրմիւլ շատ  
աւելի լայն սահմանի մը մէջ արեւմտական մտա-  
ծումն ու զեղեցկութիւնը ներուծած են հայ  
մտանագրութեան մէջ, քան Ե. զարու բոլոր  
թարգմանիչները մէկանց, որոնց ճիզը, կրո-  
նական մտահոգութենէն ամիսականուած, միա-  
կողմանի եւ սահմանափակ է եղած հարկաւո-  
րաբար, մինչզեռ Մխիթարեաններն ամբողջ  
Արեւմտատքը բացին հայ մտքին առջեւ՝ իր հին  
ու նոր ամեն եւսակ ճոխութիւններովը :  
Զամէան որ միենոյն հայրենասիրական ճրգ-  
տուով ու ծրագրով վերսկած է Խորենացիին  
դործը, անշուշտ շտու աւելի ընդարձակ, բազ-  
մարարդ ու լիսալիր ձեռով մը կատարած է  
զայն, եւ արդի Հայութիւնը եթէ խրխտանց-  
եալի մը զատակն ըլլալուն զիտակցութիւնն  
ունեցած է ատի կը պարտի ոչ թէ Խորենա-  
ցիին, որուն պատմութիւնը վերջին ժամա-  
նակներու մէջ բանասէրներու ուսումնասիրու-  
թեան նիւթ ընծայած է աւելի՞ քան ժողովրդին  
մէջ ուզզակի կարգացուած, այլ Զամէանի  
գործին եւ անկից ծնած բագմաթիւ Հայոց պատ-  
մութեան զասագրերուն : Գալով «ուսումնա-  
սիրութիւններու», մեր բոլոր կին զրականու-  
թեան մէջ հազլու քանի մը հատ կարելի է զըտ-  
ել որ այդ անունին կարենան արժանանալ :  
Մխիթար Հերացիին : Անանիա Հերակա-  
ցիին զիտական աշխատութիւններէն, Մխի-  
թար Դոյի Դատաստանադրքէն, Երզնկացոյն  
Քերականութիւննէն, եւ կարգ մը բժշկաբաննե-  
րէ ու սրբազն գրքերու մէկնութիւններէ  
զատ, ուրիշ ոչինչ թողած են մեր նախնիք  
բայց եթէ բանաստեղծական ներչչնման յաճախ  
վահ բայց գրքեթէ միշտ ձեւով անկարդ եւ ան-  
կատար արտագրութիւններ, պատմական քրո-  
նիկներ՝ մեծ մասամբ խանափնթոր, տարտամ  
ու ճոռում : Մխիթարեանները, սոզզակի ազ-  
գեցութիւններ յոյն լատին աշխարհին ու-

ւոյն, ամէն ճիւղի մէջ լոյս ու կարգ ժողով  
ցին, Միխթար, Զամշեան, Խնձրիեան, Աւգիր, Ասմալ, Բագրատունի, Հիւրմիւզ,

Ալիշան յօրինեցին առաջին կա-  
նոնաւոր քիրականութիւնը :

բառարանը, պատմութիւնը, աշ-  
խարհագրութիւնը զոր Հայերն

ունեցած ըլլան երրեք, հաստա-  
տկիցն ամենէն կատարազործ-

եալ տպարանը, հրատարակե-  
ցին նախնեաց գործերը ամենէն

խնամալ տպագրութեամբ որ  
կարեի ըլլար իրենց ասենը,

նւրոպայի գասական հրաշա-  
կերաները Հայոց ծանօթացնե-

լու եւ ինքնապիր արտադրու-  
թիւններով Հայոց մէջ բանաս-

տեղական վերածնունդ մը յա-  
ռաջ թերելու գործը կատարե-

ցին յստակ ու լայն ծրագրով  
մը որուն պէս ոչ մէկ մտառու-

րական խումբ զեռ չէր ունե-  
ցած Հայոց մէջ՝ Հայկէն ի վեր :

Միխթարի տան երկնջումով՝  
աշխատութիւնը բաժնուելով,

Վենիակի Միխթարեանքգնկեց-  
կագիտական գործունէութիւնը

շարունակեցին ծաղկեցնել նոյն  
ճամբար, իսկ Վենիայինները,

գերման միջակայրին ներդոր-  
ծութենէն տագորուած, պատմա-

կան, լեզուազիտական, հնախօ-  
սական ուսումնասիրութեանց

կատարմանը մէջ զրին այն ամ-  
բողջ գիտական խղճմուութիւնն

ու ճշդուութիւնը զոր ո եւ է  
եւրոպացի գիտան պիտի զնէր :

Բագրատունիի եւ Հիւրմիւզի  
թարգմանութիւնները առանց


չովինութեան ո եւ է մեղա-  
դրանքի արժանանարու կարելի

է լրունթ աը Լիլի եւ Պոտէրի  
հանճարեղ ու վնուական թարգ-

մանութիւններուն հաւասար

սեպել, Ալիշանի բանաստեղծութեանց մէջ կան

բարգ ու նուրբ գեղեցկութեամբը Հիւրմիւզի կամ  
Պայրընի հաւաքածոյի ո՞ը մէջ պիտի կրնային



տեղունենալ Զամշեանի յիշատակարանը վար

եւ րոպացի գլխնական պիտի չվարանէր ստորագրել ինձիքնանի, Քաթօթեանի, Այտնեանի, Քարաքաշնանի, Տաղեանի աշխատութիւնները : — Ու այդ յստակ ու մեթուստաոր ոգիին չնորուին է որ Մխիթարի հիմնած չէնքը մնացած է ևս պիտի մնայ միշտ կանգուն, ամուռ եւ կենդանի, հակառակ միջակութեան փակագիճներու որոնք չեն կրնար երկար տեւել այդքան վեն աւանդութիւններով հարուստ տան մը մէջ :

Այդ գործը կատարած են Մխիթարեանք ոչ միայն իրենց հրատարակած դրաբերով, այլ եւ — ու աւելի ընդարձակ ու կենսունակ ձեւի մը մէջ, — իրենց հասուցած աշակերտներով :

Պէտք չունիմ հոս մանրամամանօրէն բացատրելու գերը զոր կատարած են արդի Հայութեան կազմակերպումին մէջ՝ Պէշիթաշլեան, Հեքիման, Թերզեան, Սերենց, Մամուրեան, եւն : Աննաք հիմնած են հայ թատրոնը, աննոք զըրած են ամենէն յլզուած ու նրացած, ամենէն «արտեսուագէտ» ձեւով բանաստեղծութիւնները զոր Հայերէն լեզուն ունեցած ըլլար մինչեւ իրենց օրը, զարգացուցած են վէպն ու լրագրական քրոնիկը, ոռմանթիկ զրականութիւնը ծանօթացուցած են Հայոց՝ անմերի թարգմանութիւններով : Մխիթարեանց աշակերտներն են քարձնալ որ զիխաւոր նախամենութիւնն ունեցած են Միացաւուլ լինկերութեան՝ այսինքն ա ս զարուա ամենէն կարեւոր հայ մարմիններէն մէկուն՝ հիմնարդութեանը եւ իրենց զերը անհուն է թթքահայ հաստակութեան բարքերուն նըրագալու ապրոզ, իրենց արմեւլու թեանը մէջ կողիցած Հայոց զանգուածին մէջ, այդ եւրոպացին համոնոց, գաստիարակութեամբ ու հոգուով բոլորովին եւրոպացած երիտասարդները, իրենց Կաթոլիկութեանը պատճառովն ալ սկրայ յարաբերութեան մէջ՝ եւրոպացի տարրին հւատ, մեծապէս նախատած են իրենց հանրային զործունէութեամբն ինչպէս անձնական կեանքով : Հայ ժողովրդին մէջ եւրոպական ձգտումներու, կենցազավարութեան և ճաշակի տաքածմանը :

«Երուսաւագէտո», ու «Եւրոպացի», ահա ինչ որ եղած են Մխիթարեաններն ու իրենց աշակերտները : Մեր բարքերուն — մանաւանդ

Պոլամահայոց բարքերուն — թանձր գոեհկութեան մէջ, անոնք ազատութեան ու գեղարուեատի մթնոլորտի մը մէջ զարդացող ազգերու հոգին, ոճը, ձեւերը բերած են : Եղայի ամբողջ կիրակութեանը մատենագրութիւնը ողը մընէ, — նոր ժամանակներու մէջ, ժթ. գարու պկրոցը, Հայերը, Մխիթարեաններէն դուրս, զրբեթէ ուրիշ բան չէին արտագրած բայց եթէ ծթած բանակութեներ, վարնոց ծաղրածութիւններ ու տափակ վիպասանութիւններ, Մխիթարեաննք, առաջին անգամ ըլլալով, հնչեցուցին՝ հայ լեզուով՝ այն առնական շեշտերը զոր Հոմեր, Վիրագիւ Սոփոկլէս արձակած են Արեւմուտաք մէջ, Մխիթարեաննք առաջին Հայերը եղած են որ զիւցազնիերգութիւնն ու ոգբերգութիւնը մացուցած են հայ մատենագրութեան մէջ, այսինքն դրականութեան երկու աղնուագոյն ու վեհագոյն ձեւերը, լալկան հայերէնը իրենց մատներուն տակ շիփորի զուիւններ, զրահի շահակւններ, սոր իր շահիւններ արձակած է : Զամեւան, իր յափետնական դիրքովը, ցոյց տուած է մեր ն սխանայերը Հոսմայեցիններու հոդին ու լեզուն զգեցած : Բազրաստունին հայկ զիւցազնով ուրազ է մեր նախնիքը մզի պատկերացնել Ալիխականնին քաջերուն համաման, Ալիշան Վարդանը, Տրդատ, Աշոտ Երկաթը երզած է ողբացած տողերու մէջ, Պէշիթաշլեան, Թերզեան, Հեքիմեան իրենց զիւցազնական խաղերովը՝ մեր ժողովուրդն ընտելացուցած են այն արի զգացումներուն, այն խրոխսա լեզուին, այն յանդուզն արարքներուն որոնք Ալֆիերական կոմ Քարնէցյան կամ Հրեւկոյական անձնանորութիւններուն յատուկ են : Եւ ինչ սիրուն նորութիւն դարձեալ, անհաշկանդ ու բացարձակ զեղեցիամուութիւնը զոր սիկաբար զրօյած են Բա. զրտառնիններն ու Հիւրմի զններ, ըմեր պարունակութեամուլ, կրօնամուլ, ըսենք, կեղծաւորամուլ ը բաքերուն մէջ աննոք վերածնուութեան արուեստականներու իրենց հոյակապ սիկաբարը կանգնեցուցած են : Այդ վելպարաւորները, «ը առանց տող մը ջնջելու մզի պատած են Հոմերոսն ու Վիրագին ու Միւտոնն ու Ովքասիոսը՝ իրենց խոհական ինչպէս և հեշտական էջերովը,

որ սէրն ինչպէս հայրենիքը , Աստուած ինչպէս եւ անոր արարածներուն գեղեցկագոյնը՝ կինը՝ երգած են առանց ու եւ է յիմար ամօթիածութեան , ըմբռնելով որ Գեղեցկին պաշտամունքը ամէն նիւթ կը սրբազործէ , այդ



Հ. ԱՐՄԵՆ ԲԱԴՐԱՏՈՒԻՆԻ

իրենց սքեմին տակ արեւոտ ու վարդափայլ հոգի մը սնուցանող երգիները՝ երիտասարդութիւն , քաջութիւն ու շնորհ են բերած մեր քիչ մը պառուած , կքած ու զառամած ժողովրդին :

Միխթարեաններու «կաթոլիկութեան» հանգամանքը յիշեցիք . անհրաժեշտ կը նկատեմ ծանրանալ աստր զրայ եւ աստր բաժինը ճշգկէ Միխթարեանց ճիգերուն բեզմնաւորմանը մէջ : Միխթարեանց մասին խօսող Հայերէն — Լուսաւորչական Հայերէն — շատարը , նոյն իսկ զանոնք ներբրողած ատենին՝ ծամածութիւն մը կը պահեն միշտ անոնց կաթոլիկութեանը համար . պէտք չէ մոննալ այն Պոլսոյ տեսակ մը վայրենիները որոնք Պեչիթաշլեանին իսկ զործ զաղութեամբ նկատած են երկայն ատեն որովհետեւ . «կաթոլիկ» եր անոր հեղինակը , արդ ես կը կարծեմ թէ կաթոլիկութիւնը սատար մը աւել եղած է՝ ամբողջական իրավանացմանը համար Միխթարեանց քաղաքակրթական ծրագրին :

Միխթարեանք , կաթոլիկ ըլլալով , աւելի ներքնապէս ու մտերմօրէն թափանցած ու իւրացուցած են եւրոպական , մամնաւորագոյն լամին քաղաքակրթութիւնը , այսինքն ամենէն յտակ , ամենէն լուսաւոր ու հոգաւարակիւթաղաքակրթութիւնը : հէտօք է ճշգեմ որ նոյն իւրքն կաթոլիկ կրօնքին չէ որ կը վերապերմ ու եւ է առաւելութիւն ուրիշ կրօնքներու վրայ , կամ ու է ներքնազոյ յատկութիւն՝ աղղի մը քաղաքակրթումը դիւրացնող . ընդհակառակն , իբր կրօնք , ամենէն քիչ սիրածա է կաթոլիկութիւնը , շատ «զինուորական» եւ շատ «աշխարհիկ» կրօնք մը . մեր հայ եկեղեցին՝ ինձի համար՝ շատ աւելի մասկանօքէն կը համարատասխանէ քրիստոնէական ողիին , եւ իր անկեղծ , պարզ ու ժողովրդական ձըգտումովը շատ աւելի զեղեցիկ է իրը «քրիստոնէական» հաստատութիւն : Բայց կաթոլիկութիւնը Միխթարեաններու համար հզօր կապ մը կազմած է լատին աշխարհին հետ , իրենց յարաքերութիւններն աւելի սեղմած , մակրմացնուցած եւ ընդարձակած է անոր հետ . այս տեսակէտով է որ զայն կը համարին Միխթարեաններու զործը զիւրացնող տարր մը : Զեմ գիտեր թէ խորին համոզումով մը կաթոլիկութեան յարած ըլլալովն համար էք որ Միխթար արքան իր միաբանութիւնը պապին հայ վանոյն տակ դրաւ , թէ զիւնագիտական մըտածումն մը լոկ մղուած . երկու պարագային մէջ ալ չեմ մեղագրեր զինքը . նախ , մարդ մը բացարձակապէս աղատ է յարելու այն կրօնքին որ իրեն ամենէն զեղեցիկը կը թուի . բաւ է որ իր աղդային կրօնքէն տարրեր կրօնքի մը յարելը գինքը չմէջ հակազզային զգացումներու , ինչ որ տեսնուած է շատ մը ուրիշ հայ կաթոլիկներու մէջ (միշտ պիտի յիշենք կիրկիոյ Ունիթունիկունու տանեն երեւան ելած հրէային Վասիլիոսը , որ ամբողջ կեանքը անցուց հալածելով հայ եկեղեցին , հայկական ծէսերը , նոյն իսկ հայերէն լեզուն , եւ որ ուզեց որ իր զերեկմանին վայրդումուի աս ոճագործ եւ ապուշ վերտառութիւնը՝ «Աստիլիոս , թշնամի Հայոց ազգին») , ինչ ալ եղած ըլլայ Միխթար կրգիշը . իր արարքը շատ ուշիմ է եղած եւ զործնական , որովհետեւ կաթոլիկ հոտակային

մէջ՝ ասկից երկու դար առաջ մահաւանդ՝ լուսառչական միաբանութիւն մը չէր կրնայ աշողիլ իր վանքը կաթոլիկ, գտած է ամենամեծ յաջողութիւնը զոր կրնար գտնել. և Միխարեանց կաթոլիկ ըլլալը պատճառ եղած է միանդամայն որ Խոտիլից, Ֆրանսայի Աւատրիոյ մէջ մուտարական, կղերական, քաղաքական կարգ մը բարձր չըջանակներ աւելի իր սերս համակութեամբ մը վարուելի արդ միաբանութեան հետ, և՛ այդ միաբանութեան վրայէն՝ ամբողջ հայ ազդին համար սիրալիր զգացումներ տած էն: Անտարակուստելի որ եթէ Նաբոլէնն Գ ի «Կաթոլիկ» Ֆրանսանց իր գիւնանագէտներովը, զրագէտներովը, բանաստեղծներովը, այն բան չերմ համակրութիւն մը ցոյց տուած է հայ ժողովրդին և հետաքրքրուած է անոր անցեալովն ուներկայովը աստոր պատճառն եղած է զլիաւորապէս կաթոլիկ Միխարեական գործիչներու ներկայութիւնը Ֆրանսայի մայրաքաղաքին մէջ: Եւ նոյն ազգի անտարակուստելի է որ Միխարեանց կաթոլիկութիւնը հակազդային զգացումներու չէ մը զած զիրենք, եւ ազգային տեսակետով իրենց համար իրական թերութիւն մը չէ կազմած: Վիտեմ որ Վենեսակի ու Վիեննայի վանքէն եւ լած են կարգ մը հրատարակութիւններ, պատմական եւ կրօնական, որ երբեմն իրենց մէկ քանի էջներուն մէջ զիրաւորիչ հանգամանչէ մը զուրկ չեն եղած մեր ազգային եկնեցւոյն համար, եւ բնաւ երբեք մտքէս չ'անցնիր թոյս ատալ ու ու է մէկուն որ այս տողերէն հետեւ ցըսնէ թէ ներելի կը գտնին Ձնուսիանի մը այսօր կատարած այլանդակ գերը՝ զոր հակազդային եւ հակամարդկային կը նկանամ: Բայց սկիզբէն ի վեր իրենց առնեցած գործունէութեանը ամբողջութիւնը նկատելով, Միխարեանները, թէ պէտ թունդ կաթողիկ, աւելի օհայոյ են եղած քան կաթողիկ, վենեսակի Միխարեանց աշակերտներն են որ յարուցիչները եղած են համատանեան շաբթօւմին, եւ ջախջախած են կաթոլիկութիւնը հայատեցած թեան տանող սփզակնի ճայ-կաթոլիկներուն ջնկատը: Իրենք են որ արտադրած են Պէջիքթաշլեանը, այդ զմայլելի ճարմանդը Մայր-Հայութեան եւ իր հայ-կաթոլիկ զաւկին միջեւ: Եւ մենք պէտք

մղուինք արդէն ամէն բան իրենց ներելու երբ մտածնեք թէ իրենց ազգեցութեամբն է որ մեր ցեղն ունեցած է՝ այս դարուս մէջ՝ իր ամէնէն նըրացած ու չնորհալի մտքերը, բացարձակապէս, անփառութէն «եւ բոպացի», («եւրոպացի» բառին լաւագոյն իմաստովը), — Գէշիթթաշլեանը, Աղամեանը, Տիգրան երկաթը, այսինքն Հայեր զոր առանց ու եւ է Վարանումի հրանաք Անորէ Նէնիներու, Սալշինիներու և Անաթոլ Ֆրանսներու գովոր դնել:

Անչու շատ ըսել չեմ ուզեր թէ Միխթարեանք  
և նա բան ըրած են արդի Հայութեան վերա-  
ն գանացման մէջ, եւ թէ առանց իրենց՝ հայ  
ողովուրդն այսօր բացարձակ խաւարի մէջ  
ատի թաւալէր՝ իր անցեան ին անդիտակ եւ իր  
զուն կորոնցուցած։ Ոչինչ աւելի անախորժ -  
արցին քան փեռոն ինքնանհացումը որպէ-  
ս մը արզի պշտիկ Միխթարեաններ հայ  
զութեան աարամերժ ազատարարի եւ վերա-  
իչի գերն իրենց տանը կը վերապիեն։ հայ  
ողովուրզը, տարօրինապէս ճկուն, դիմացկուն  
մշտակենան, որ դարերէ ի վեր իր ինք-  
ւթիւնը պահած է՝ առանց Եւրոպայի մէջ  
դրոն մը ունենալու, անտարակոյս պիտի կա-  
նար նորէն, նոյն իսկ առանց Միխթ արեան-  
րուն, ուղղակի ազդուելով Եւրոպական հո-  
նքէն որ այս զարուս ողովեց ամբողջ Աւ-  
ելեքը։ արթնալ իր բարոյական թմրու-  
նէն, վերականգնել իր լիզուն եւ իր դրա-  
նութիւնը։ բայց այդ զարթումը առանց  
սիխթարեաններուն աւելի գանգաղ պիտի ըլ-  
լուր, վերականգնումի ճիզը աւելի խարիս-  
ուն, անտոյք ու տաժաննելու Միխթարի տու-  
ղիւրացուց ու կամնաւուեց հայ ազգին ճի-  
— և հոտ է իր արժանիքը։

Միթքարեանց գործը շատ մեծ է, բայց ամեազգ գործը չէ. անոնց հետ զուգահետարար, Պուլիս-Խմբիրի հայ լուսաւորչական մասնարական-միրու գործունեութիւնը, եւ մանաւանդ ուռահայ գործիչներու ղերը, ահապին աեղ ունի սրդի Հայութեան բարուական վերաբանական մէջ: Զամուրդեան, Միսաքճան, Գրիգոր Օտեան, Ա. Ականիան, Յարութիւն Ավաճեան, Վարոնիան,

Դուրեկան, Զիլինկիրեան, Կոստանեան, Տէտէեան՝ Պոլսոյ և Լզմիրի մէջ, Արօվեան, Նազարեան, Նալբանդեան, Բարխուղարեան, Թափիք, Արծրունի, Թամառ-Քաթիպա, Քիրորէ Պատկանեան, Մկրտչէ Լմին՝ Մոսկուայի և Թիֆլիսի մէջ, Կատարած են գործմը որ ոչ նուազ կարեւոր է քան Միթթարեանց գործ, և ուրիշ տեսակետով մը աւելի լիւ կարեւոր: Միթթարեանք, վանքի մարդիկ, գրքի մարդիկ, ժողովուրդին եւ անոր եսուն, բարախուն կենաքէն անջատ, հարկաւորաբար պիտի ունենային՝ գլխաւորապէս՝ սպրիդ» գործունէութիւն մը: Մոսկուայի, Պոլսոյ, Թիֆլիսի և Լզմիրի գործիչները, ժողովրդին մէջ ապրած, կրօնական կամ վարդապետական ու եւ է կապէ զիրծ, և որպական քաղաքակրթութիւնն ընդունած՝ ոչ թէ կղերական, գիտական, աշխատանոցական ասհմանի մը մէջ լոկ ալլ իր ամենէն կենսախայտ ու Հոսր ձեւին մէջ, կատարած են գործ մը աւելի կենդանի, ժողովրդին ամբողջական պէտքերուն աւելի գոհացում տուող: Միթթարեաններուն<sup>(\*)</sup> գործը ընդանրապէս՝ «պիրք» կը հոսուի եւ ըշնականաբար կը ձգտի միշտ զէպ ի հինը, զէպի զանականը, եւ երեխն նոյն իսկ, ինչ որ միեւնոյն բանը չէ, դէպ ի ամամէջ հուետրականը: Բագրատունիները, Հիւրմիւղները, Ինչճենեանները, Ալիշանները Հայաստանը երգած են՝ առանց զայն տեսած ըլլալու, առանց մոտառողութիւնն ունեցած ըլլալու երթալ անձամբ զայն ճանչնալու, եւ պէտքչ մոտնալ որ աշխարհաբարին անխուսափելի տիրապետումը չեն ըմբռնած: Ալիշան՝ իր ամքան սիրուն «Յուշիկներ» ը դրեւու ատեն՝ ապառոտ գուրջի կտորս անուանծ է աշխարհաբարը, եւ «Հուղուղով» գլուրած է էջեր, որոնք, սակայն, «Նահապետի երգեր»ուն հետո, հայ ժողովրդին իրեն համար ունեցած երախտագիտութեանը մէջ ամենէն մէջ:

(\*) Հոս Միթթարեան ըսկով կ'ակնարկեմ միայն «վանական» գործիչներուն իրենց Մաւրատ-Խավայելեան վարժարանին մէջ հասուցած այսկերտուներուն գործը, թէպէտ միշտ «զասական», «գրական» երանդ մը կը պահէ, արդի կենաքին, ժողովրդական՝ գործունէութեան հետ սերտ կապիք ունեցած է յանախ, եւ նոյնափառ պրղոննին է Պոլսի-Լզմիրի միջավայրին ու տեղական գործիչներուն ազգեցութեանը որչափ Միթթարեան վանքին ներդորութեանը:

բաժինը կը կաղմնութիվլիսի, Մոսկուայի, Պոլսոյ և Լզմիրի մասւորականներուն գործը «կեանք» կը հոսաւ. անոնք հաստատած են բուն կապը, կենդանի կապը, ժողովրդին ու գրագետներուն մէջն, անոնք կազմակերպած են մեր արդի լեզուն, մեր արդի զրականութիւնը՝ իր արդի ձեւին մէջ՝ վեպը Շաքֆիով, լրագրութիւնը Արծրունիով, Յարութիւն Սվաճանով, երգիծանքը Պարսկանով, իմաստասիրական գրականութիւնը Միապետանով, «Նոր» բանաստեղծութիւնը Դուրեանով եւ Թամառ-Քաթիւպայով, ևն ևն:

Բայց Միթթարի տունը միշտ կը պահէ իր «առաջնութեան» արժանիքը: Ան է որ առաջին ջանը բարձրացուցած է, միևնու պարունակած իսկ, հայ ժողովրդին վրայ համատարած ծաւալոց խաւարին մէջ, երբ մեռելութիւն կը տիրէր Մոսկուա ինչպէս Պոլսիս, Թիֆլիսի ինչպէս Իզմիրը: Բնոլոր միւս կեզրոններին այլ ջանին սըրակած պայցառութենէն ազգուած են իրենց առաջին սեփականնմէջ: Արօվեան, հմայուած Միթթարի տանը հրապոյրէն քիչ էր մնացած որ Ա. Ղազարու վաննին երթար՝ միաբան ըլլալու: մեր բոլոր այն բանաստեղծները որ հայ անցեալը կը ցեցին, Զամէհանէն ազգուած են՝ ու զգակի կամ անուղղակի կերպով. Միաբան պաշտող մըն էր եւ հետեւող մը Հիւրմիւղներուն եւ Բագրատունիներուն: Զամուրճեան պատկառանքով կ'արտասանէր Միթթարեանց անունը: Դուրեան իր վարպետները կ'անուանէր Սլիշչնն ու Պեշիթաւէկանը: եւ իր Վարագիք վանքին խորէն, Արիմեան Հայրիկն իր գրական առաջին փորձերը «Բաղմագկպէսին կը զրկէր իր սքանչացումին հետ, ու «Հրաւիրակ Այրարատեան երկրին»ն ու «Հրաւիրակ արքայութեան երկնից»ը կը գրէր՝ հետեւելով Վենետիկէն բղիած գիշացաներագական մատենագրութեան:

Եւ յետոյ, Միթթարեան գունեցած են արուեստի սկըրը, կատարեալին, նըրբացեալին, լըդկուածին ձգառումը, ճաշակի մտանուութիւնը, — այնպիսի աստիճանուու մը եւ ձեւով մը զոր հայ ժողովրդուրը, միշտ շատ հզրապէս ներշընչուած ու խորազգաց, բայց միշտ քիչ մը «պաշը-պողտք»՝ արտայույտութեանը մէջ, երբեմբ չէր ունեցած, բաց ի մէկ քանի ոոկի բաւ-

ցառութիւններէ, ինչպէս նարեկացին, Լամբրոնիացին, Նզլիչէն, եւ այն մեծ արուեստագէտները որ Աստուածալունչին ու Ռոկեբրուանին դորհերուն հայերէն թարգմանութեան հրաշակերու արտադրեցին, Մինչև ժԹ. դարու կէսր, հայերէն լեզվուով (հին հայերէնով) երիւցած ամենէն անթերի եւ խնամուած աշխատութիւնները, Միխիթարեանց զործերն են եղած ուսւահայ ու թրքանայ զրաքէններու դործերը, յաճախ կը զերգանցնեն Միխիթարեանց արտադրութիւնները՝ կենանութեան, նորութեան, ինքնաւտպութեան կամ անմիջական օգտակարութեան անսակէտով, բայց ոչինչ կարելի է գտնել անոնց մէջ որ այնքան կատար' ալյուլայ եւ այնքան նուրբ, այնքան աւերպական' որքան Բագրատունիի եւ Հերոմիւզի թարգմանութիւնները, Ալիշանի «Հարաներգ»ը, Ոչչէթթաշլեանի գրաբար եղերերզները :

Այն պահուն ուր Վենեսակի միաբանութիւնը կը տանէ իր մեծ հիմնարդին յորելեանը, այդ միաբանութիւնը զժմաղցարքը չունի այլեւս այն զիրքը, այն հեղինակութիւնը զոր ունէր ասկից յիսուն տարի առաջ, այսօր, Մըխիթարեաններէն զուրս կատարուող հայկականին գործունէութիւնը՝ իր ամէն հիշղերուն մէջ՝ աւելի կենսունակ, աւելի շահեկան եւ աւելի հզօր է քան այն զոր Միխիթարեանք կը շարունակին կատարել. Հայութիւնը ընթերպային ծանօթացնելու, Հայոց անցեալ հնտզիետ աւելի մասրամասն ու ճզրքի Կերպով Հայոց ճանշցնելու, եւ բոլովական քաղաքակակրթութիւնը Հայոց մէջ տարածելու, եւ հայ մատենագրութիւնն ու լիզուն կատարելագոյն ու նրագոյն ձեւի մը հացնելու ճզրք այսօր աւելի տեղի կ'ունենայ Միխիթարեաններէն զուրս քան անոնց ձեռքով. եւ Միխիթարեաններն իրենք են որ այսօր կը կրմն — շատ անբական կերպով — իրենցմէ զուրս կատարուած այդ գործունէութեան ազդեցութիւնի:

Բայց այս բոլորը բնաւ երեխ արդելք մը պիտի չլլայ անչուչու որպէս զի հայ ժողովուրդ ամբող ջութեամբ իր սրբին բովանդակ երախտագիտութիւնն ու զորով բերէ թափէ Ս. Ղաղարու զանքին զողար սեսին վրայ այս յուղիչ ու մեծ յորելեանին առթիւ, որուն

մէջ կը տօնուի երկու զարու հակայ զործ մը եւ այդ զործին վսեմ հեղինակը հայ ցեղին ամենէն հզօր զաւակներէն մէկը, Մսիթթար :

Խրիմնան Հայրիկը որոշեր է կէմիթածնայ միւարանութեան կողմէն Եւրոպայի Հայոց առաջնորդ Խւթիւննան Գէորգ եպիսկոպոսը զըրկել կեննեարի՝ իր ձեռապիր մէկ կոնդակով, եւ ըստեւցաւ նոյն խակ թէ հաւանած է Աղիկ՝ Ս. Ղաղարու վանքին յայտնած փափաքին գորացում տալիպ՝ հոն զրկել, յորելեանի հանդէսին համար՝ Սեւանայ վանքին Աստուածաննայ հինաւուրց պատկերը, որուն առջեւ Միխիթար ատինով աղօթեր է եւ, ըստ սրբաշարժ աւանդութեան մը. Աստուածաննին խրախուսի ձայնն է լսեր, «Նոր Դարը»ը խստիւ քննազատած էր Հայրիկը՝ նուրբական պատկեր մը Հայաստանի մէկ վանքէն հանելու եւ փոսթայի կաթողիկէ միաբանութեան մը ոսքը զրկելու որոշումը տուած ըլլալուն համար, եւ կեղծական պատառութեանց տեսակէտով, ևնոր Դարըն զիտողութիւնը իրաւացի էր, եւ Հայրիկը ես կեցալու իր որոշումը զործագրելէ : Բայց ամենայն Հայոց կաթողիկոսին կողմէն Միխիթարի հոգւոյն հաճոյք պատճառելու այս բունն ձգտումը, որքան ալ ծայրայիշ ձեւ մը զգեցան ըլլայ աղուր է եւ յուղիչ, եւ մնածագէս պատճառերի կաթողիկոսին ազատ եւ զորվալից սրբին, Սուգի ու զառնութեան այս օրերուն մէջ՝ պէտք է ուրախարեր ձայնի մը պէս ողջունել կէմիթածնէն եկող այդ հայրական հզօր խանդաղատանքի ողջոյնը. կաթոլիկի եւ լուսաւորչականի անիմաստ ու զղուելի եւ ազգայնութեան մեծ զաղափարին ներքեւ այլեւս բացարձակապէս ջախջախուող պատճառարին վերեւէն, դէպ ի Վենեսակի տունը, որուն բովանդակ հայ ժողովուրզը յաւիտեան չնորապարտ պիտի ըլլայ, որովհետեւ ան զարաւոր ստրկութեան մը մէջ լցրնուած մարցեցին վրայ Գեղիցկութիւն սփուեց :

ԱՐԵՎԱԿ 20ՊԱՆԵԱՆ